

Գ Ր Ա Կ Ա Ն

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ



ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ընդհանրապէս ամէնէն կը նկատուի ընկերութեան պատկերը. սովորական ասացուած մըն է հետեւեալը, թէ զրականութիւնը ընկերութեան արտասայտութիւնն է, ընկերութեան կեանքին, իղծերուն և անուրջներուն, ճաշակին և բարքերուն, անոր ձկտումներուն. իրր թէ զրականութիւնը ժողովրդագրութիւն մ'ըլլար, որու մէջ ցեղեր, ժողովուրդներ ու ազգեր հաւատարմապէս հայեւացնէին իրենց հոգին անոր բովանդակ կարողութիւններով ու հիւանդութիւններով ալ: Արուեստագէտները անջատուած մարզիկ չեն. զրականութեան մէջ մենք թէև իրենց ձայնն է որ կը լսենք, բայց այն ձայնին խորը մինչև մեզի ալ կ'արձագանգէ խալ բզզիւն մը. իրենց շուրջ երգող ժողովրդանց զանգուածին միաձայն նուագն է որ լսելի կ'ըլլայ. դարձեալ մտայնութեան և բարքերու վիճակը նոյնն է հանրութեան և արուեստագէտներու մէջ: Այս գաղափարին հետեւելով կ'ըսէ Լամբարն, թէ ճշնկերային հաստատութիւնները մարդերու տարածուն ստուերներն են, իսկ զրականութիւնները ազգերու անձնայատուկ արտայայտութիւնն ք:

Սոյն ենթարտութիւնը այդ բանաձեւով ներկայացուած 1800էն սաղին քիչ շատ կը տարածուի, մանաւանդ չափազանց ալ կը զարգանայ և շատերու համար զրականութիւնը ընկերութեան արտայայտութիւնն ըլլալէն աւելի՛՛ նկարագրորէին մը կ'ըլլայ կամ յաջող ուրուագրութիւն մը, ուր իրական կեանքի և արուեստի զիծերը կը զուգադիպին կատարելապէս. այս բարձունմով զրական գործ մը ոչ միայն դարուն հոգին կը ներկայացնէ ընդհանուր կերպով, այլ մինչև անգամ անոր բացառիկ պայմանները և մասնական յատկութիւնները: Իրապաշտ զրականութիւնը

կ'ընդգրկէ բոլորովին այս գաղափարը և զայն կը նուիրագործէ, այդ զարդնին հետեւող վիպագիրները փոխանակ երեւակայութեամբ հնարելու զէպցերը իրենց գործերուն մէջ, կը վերարտագրեն հոն՝ իրենց կատարած դիտողութիւնները, ու զրականութիւնը պատմական և գիտական ուղղութիւն մը կ'առնէ:

Գեղեցիկ բանաձեւ սրբան ընդհանրացած, սակայն այնքան ճշմարիտ չ'իբելիբ. և արդէն շատ քննադատ դիտողներ մատնանիշ ըրած են այն բոլոր անհամաձայն և տարամբժ գիծերը որ կան բազմաթիւ զրական գործերու և նոյն դարու ընկերային միջավայրին գաղափարականին մէջ: Հոս դիտումս չէ սակայն զբազիլ այս պատմաքննական մասով, այլ միայն նկատել հարցը հոգեբանական տեսակէտով:

«Արուեստագէտի մը գաղափարական կը կազմուի, կ'ըսէ Սիլվի Բրիտոմ, իր խառնուածքին համեմատ, առանց սակայն միշտ անոր համաձայնելու. հետեւաբար կրնայ իր խառնուածքին ընդդիմադիր ալ ըլլալ: Եւ իրաւամբ բազմաթիւ արուեստագէտներու զրական գործերը կը հակասեն իրենց խառնուածքին... Այսպէս խառնուածքով տկարներ համակրութիւն մը կը զգան զէպ ի ոյժը և կը ջանան արտայայտել զայն, մինչև անգամ նախաձայուելու զուրթին թոյց տալով իրենց շունեցածին համար, ընդհակառակն ալ կազմով զօրաւորներ աւելի կը սիրեն գործի և շնորհքի արտայայտութիւնը... Ուրեմն արուեստագէտի մը գաղափարականը իր խառնուածքէն մղում և շարժում ստանալով հանդերձ, կրնայ արտայայտել ոչ թէ ինչ որ ինք է, այլ ինչ որ կը պակսի իրեն ք: Այս հակասութիւնը միայն անհատներու մէջ չէ այլ նաև ընկերային խումբերու, որ իրենց կարգին անհատներէ կը կազմուին. յաճախ

զրական զարոցներ եղած են՝ որ ժամանակի մտայնութեան ընդդիմադիր զազափարական ունեցած են:

Պարզ է ասոր պատճառը: Գրականութեան կեանքն կը շարժի աւելի երեւակայեալ աշխարհի մը մէջ՝ կազմուած անհաստեքու մտքին մէջ, աշխարհ մը՝ որ զբեթէ միշտ կը հակասէ մարդկութեան սպարած կեանքին, որու սակայն զրական մարդն ալ զօդուած է միշտ փր ընկերային կապերով: Գրականութիւն ըրած ժամանակ մտրդս կը զտնէ արտայայտելիք երկու տեսակ զգացումներ: Նոյն անոնք որ գոյութիւն ունին մեր սրտին մէջ ընական ոճով և որոնք արդէն հիմը կը կազմեն ընկերութիւններու և անոնց ուղղութիւնը կը ընորոշեն: Յետոյ զգացումներ՝ զոր կը գտնէ ոչ թէ սրտին մէջ այլ երեւակայութեան, փայլուն, լուսաճանճանչ և մեծցած ալ: Վերջիններս իրական չեն այլ առջիններուն ստուերները և այլափոխեալ ցոլացումները: Այս երկու տեսակ զգացումները, որ ընդհանրապէս պատմական տարբեր շրջանակներու մէջ կը յայտնուին, կրնան նաև միանգամայն ալ երեւիլ: Երբ զրականութիւն մը արտայայտութիւնն ըլլայ այս երկրորդ տեսակ զգացումներուն, երբ զրականութիւնը փոխանակ մարդկային ընական գորովն և զգացումները ներկայացնելու ջանայ լրացնել զանոնք երեւակայութեան տուեալներով, այն ատեն այդ զրականութիւնը ընկերութեան արտայայտութիւնը և հայելին չ'ըլլար, այլ կը պատկերացնէ երեւակայութեան վիճակը, անոր ցուցանիչ կ'ըլլայ:

Նոր զրականութեան մէջ եթէ ուսումնասիրենք մարդկային սրտի զլիսաւոր ըզգացումներէն մէկ ըսնին, այդ բնութիւնը ցոյց պիտի տայ մեզի թէ ինչպէս անոնք մեզի կը յայտնուին առանց ճշմարտութեան և իրականութեան: արտայայտութիւնին չափազանցեալ, բռնազբօս և անբնական է: օր. ցաւի զգացումը ամոզճտութեան փոխուած է, գորովը զգայնութեան, խորհրդաւորութեանը՝ անբղանքի: փոխանակ կենդանի և առողջ մարմինի, ցնորքներ են

որ կ'ապրին, փառաշուք ու զեղեցիկ ցնորքներ՝ բայց միանգամայն անէ, անորոշ, և անհամապատասխան իրական կեանքին: Հետեւաբար այդ զրականութեան կարելի չէ ըսել թէ ընկերութեան արտայայտութիւնն է:

Իրեւակայութիւնը ուրիշ ձկնուած մըն ալ ունի՝ որ կը հակասէ ժամանակի կեանքի ընթացքին. այսինքն կը սիրէ ու կը փնտռէ ինչ որ իրապէս գոյութիւն չունի, այսպէս պատերազմի միջոց՝ անուշ հովութիւններ, բարօրութեան ժամանակ ռազմական քայլերգներ ու շեփորներու գանգրներ: Ի հարկէ զրականութեան մէջ ալ կը ներկայացնէ այս անհանալարտ փափազներն և շփոթ յուզումները, որոնք վկայեցու պատճառներն թեպէ և ոյժ կ'ընծայեն ու թատերական տեսարաններու ահազեցիկ սարսափ: Ասոնք սակայն հակառակն են զարու կեանքին պատկերէն, ապրուած ղէպքերուն. ընկերութիւնը ստակայն՝ իր նմանողութիւնը ընաւ կամ շատ քիչ գտնելով հանդերձ անոնք մէջ, կը սրտէ զանոնք, որովհետև երեւակայութեան ուղիղ դուռն են: Նոյնը կը նշմարենք նաև զգացումներու արտայայտութեան մէջ, երեւակայութիւնը այդ պարագային ալ կը հարկադրէ զմարդ փոխանակ ուղիղ և բնական ճամբուն հետեւելու, փարիլ մտացածին ստեղծագործութիւններու և ոլորտապտոյտ դարձուածներու, առանց մտաբերելու թէ նման կացութեանց մէջ, մարդ երբ իր կիրքն և զգացումը պիտի արտայայտէ, շատ ժամանակ չ'ունենար և հոգ այլ չ'ըներ ցնորքներով զբաղելու կամ ճոռմարանութեան դիմելու:

Այս հոգեբանական երեւոյթները՝ զոր փորձառութիւնը կ'արձանագրէ, ցոյց կուտան թէ ինչպէս զրականութիւնը, երբ մասնաւոր արդիւնք է երեւակայութեան կամ մասնաւոր դրութեան, ամենեւին արտայայտութիւնը չէ ընկերութեան բարոյական ու իմացական վիճակին: այլ ցուցանիչն է անհաստեքու ներքին կացութիւններուն և կամ երեւակայեալ վիճակներու: Ահիլի թոյլատու ըլլալու համար, կարելի է ըն-

դուների թէ ընկերութեան վիճակին մէկ  
բանի գիծերը միայն կը ներկայացնէ և  
կամ աւելի լաւ որոշեալ զարարջանի մը  
ընդհանուր ձկտումները՝ որ կ'իջիսն ամէ-  
նուն վրայ ու թիչ շատ միեւնոյնը կ'ըլլան  
ամէն դրայի անհասներու մէջ: Այս բմ-  
բոնումով այդ բանածնին պարունակած  
նշարտութիւնը ընդհանուր և անորոշ է:  
Ս. Մ.

**ԹԱԳԱՒՈՐԻՆ ՈՐՆԻՆ**

ՄԱՆՐԱՎԷ՞Պ ՄԵՎ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Անձերն պիտի ձանձախեանց հեղհեղէ կը իր-  
քանչիւրը խօսու չամբ թիմի վրայ զայ:  
Դեպքը տեղի կ'ունենայ Քրտանայի զիւզերն ձկու՝  
զիւզորի մը տանք մէջ, Բարբզն կտարձ Երկու օրուն  
Հնարարութեան վրայ, 1812 զիւզերի 16ին իրկունը:

**ՎԱՐԱԳՈՐԸ ԿԸ ԲԱՅՈՒԻ**

Իրկուն է և Կրակարանը վատնած է և Կար-  
լոս ուրը տարեկան տղեկ մը՝ նստած է սեղանի  
մը առջև. ձիջը սենեկին մէջտեղը, և դանդա-  
ջօրին ու ժամերտեամբ գրելու նստէ է: Երբ  
տող մը կ'աւարտէ, ինկնական աչք մը կու տայ  
գտօրին, գլուխը ճախ աչ՝ և ապա ձախ կողմը  
ժանդի:

Կարոյոս. — (Կը գրէ) «... Ուտի այսօր... պիտի  
ընենք պատմութիւնը, ամէնէն նշանաւոր և  
ամէնէն կարևոր անձերէն մէկուն մեր աղուոր  
գաշտերուն Գեանախնձորին. գեանախնձորին  
հայրենիքը Ամբրիկան է...» (ընդհատելով  
գրիչը վար կը դնէ ջրին տակէն մրմալով):  
Ա չեմ տեսնար... ալ չեմ տեսնար... պէտք  
է նրազ մը վառել, (չնրազ մը կ'առնէ դա-  
րանին մէջէն, կրակարանին կը մտնենայ և  
քուղիի կտոր մը պորելով խանձողին կը մո-  
տեցնէ և երբ քոզը կ'առնէ, ձրազը կը վառէ  
ու սեղանին վրայ կը դնէ և կը սկսի գրու-  
թիւնը ասաջ տակնի): Ամբրիկայէն Եւրոպա  
բերուեցան...

(Դուրսը կառքի մը աղունկ կը շուռի, որ  
տանը տալն կանգ կ'առնէ: Կարոյոս դէպ ի  
պատուհան կը վագէ): Շոս կառք մը կեցած  
է. (Միկէ Կարոյոս այս բաները կը գրուցի, կը  
յու գրանը զարմուչիւր և մի և նոյն ժամանակ  
քացուիլը):

Կարոյոս. — Ա՛՛՛՛ մարդ մը:  
(Ռիաստեմ Մեմուշեյն է, որ կիտարաց դռնէն  
գէպ թ գույս կը նայի և կ'ըսէ):

Ռիաստեմ. — Վեհափառ տէր, ներսը տղեկ մը  
կայ:

(Նարդիոն ներս կը մտնէ մուշտակով մը ծած-  
կուած և մտած կ'երևի: Առային կայանն է  
Ֆրանսոյի հողին վրայ, ուր կը մտնէ սն  
Ռուսիա արշաւանքին վերադարձին: Կը ձա-  
նայարհորդէ անշուք կիրպով, քերև արագ-  
ընթաց կարգով մը: Սպայ մը զինքը կան-  
խած էր ի Բարիզ և Մոնիթօրի մէջ կարձ  
յայտարարութիւն մը հրատարակելու հր՝ թէ  
ի՞նչպէս կայսրը իր գորավարներուն նեն  
միասին Սմոնիոնի մէջ ժողով մը գումարած  
էր զնկտներն Ելն. և թէ նորին վնասփա-  
ստրիւն Յովակիմ Միւրայի յանձնաժողով էր  
զօրաց վիսին հրամանատարութիւնը միայն  
ձմրան ցուրտ եղանակին որ արգելք էր զի-  
նուորակն գործողութեան, և թէ կայսրը  
Վարչախա-Վայմարի ձամրով Բարիզ կը վի-  
րարսանայ՝ կայսրութեան գործերու զնկը ձեռք  
առնելու համար):

Կարոյոս. — Ինչո՞ւ ուրիշին սուներ կը մտնէք  
ստանց հրաման ուզելու:

Նարդիոն. — Որովհետեւ դուք բաց էր:

Կարոյոս. — Դուք բաց էր տնդիներուն նա-  
մար, և ո՛չ թէ ամէն անցնող-գարձողներու  
համար. օտարի մը սուներ մտնելէ առաջ պէտք  
է հարցնի, հերելի՛ է, կ'արտօնէ՞ք:

Նարդիոն. — (Ժպտելով և դէպ ի կրակարան  
նքրպով). Կեանքիս մէջ մէկ անգամ միայն  
արտօնութիւն ուզած եմ, երբ թուրք բանակը  
վերակազմելու կ'ուզէի երթալ և մերժուեցայ:

(Ուժով) Անկից ի վեր միշտ մտած եմ ուրիշ-  
ներուն սուներ առանց արտօնութիւն ուզելու:

Կարոյոս. — Եւ չհանդիպեցա՞ւ մէկը՝ որ գէշ  
կերպով մը զօքզ դուրս վանտեր:

Նարդիոն. — Այո, Ռուսիայէն, շերմաշափը  
վանտեց: Ո՞վ կայ տունը:

Կարոյոս. — Ե՛՛՛ կամ:

Նարդիոն. — Դուն ո՞վ ես:

Կարոյոս. — Կարոյոս:

Նարդիոն. — Ե՛՛՛նձոք:

Կարոյոս. — Հայրս և մայրս զիւզն են. քիչ  
ատենէն կը վերադառնան. երբ գան պիտի  
ըսեմ իրենց որ դուն առանց արտօնութիւն  
ուզելու մեր սուներ մտար:

Նարդիոն. — Շատ աղէկ: (Սեղանին ալք մը  
կու տայ) Ի՜նչ կ'ընէիր:

Կարոյոս. — Պատմութիւն կը գրէի:

Նարդիոն. — Դուն պատմութիւն կը գրես:

Կարոյոս. — Այո: